

ալ կ'ըսեն՝ որ եթէ մեղրամոմը զտելու ատեն ջուր չգործածենք, ան ատեն և ոչ աս երկու աղերը պէտք կ'ըլլան. բայց երբոր աս նիւթերը ամենեին փնաս մը չտալէն զատ՝ օգուտ ալ ունին, ինչո՞ւ պիտի չգործածենք. թող որ ջրով հալեցրնեն ալ շատ հարկաւոր է, որպէս զի չըլլայ թէ 100 աստիճանէն վեր ջերմութի ունենալով բոլորնիւթը փճանայ: Դէնք այսչափ տեղեկութիւնն ալ բաւական կը սեպենք մեր հայրենակցացը. իրենք ալ այսչափով կրնան ասկէ ետքը դեղին մեղրամոմին տեղ, որ ինչուան հիմա կը գործածեն, ձերմակին մտքութիւնն ու աւելի պայծառ լոյսը վայելել:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՊԵՏՄՈՒԹԻՒՆ

Ֆրանսիէն:

ԻՆՈՒՐ աշխարհքիս համար օգտակար մարդիկ խիստ քիչ եղած են ինչուան հիմա. և մանաւանդ այնպիսի օգուտներ ընող, որ անոնցմով մարդիկ իրենց բնական ու բարոյական կեանքը երջանկութեամբ անցրնեն: Եւսպիսի կենցաղօգուտ և սակաւագիւտ մարդիկներէն մէկն էր Իենիամին Ֆրանքլին անգղիացի մատենագիրն ու բնախօսը, որ ծնած էր Վերիկա: Երիկայ օձառագործի մը տղայ ըլլալով՝ առջի բերնն իր հօրը արհեստը կը բանեցընէր. ետքը տպարանի մը մէջ գործաւոր եղաւ, ու հոն ամէն օր ինչ նոր նոր բաներ որ կը տպուէին՝ իրիկունները կը կարդար. ասանկ իր քունը կը ծախէր ու անոր տեղը գիտութիւն կը վաստակէր: Իրանի որ դեռ 14 տարեկան տղայ էր, երկու հատ թատերական խաղեր շինեց, իր տիրոջը ստրկովը տպեց, ու սկսաւ ծախել: Իենիամինին հայրը չէր հաւնէր աս իր տղուն բռնած ձամ

բռն. վախը ան էր որ տղան այսպիսի ջանքով հաց պիտի չկարենայ գրտնել. բայց տղան օրէ որ գրոց տեղեկութե մէջ աւելի առաջ գնաց: Երբ որ Եւրոպա դարձաւ, Իոնտրա քաղքին մէջ մէկ քանի գրքեր տպել տալու վերակացութիւն ըրաւ, ու նորէն իր հայրենիքը դարձաւ 22 տարեկան, շատ աւելի յառաջացած ըլլալով բընազննական՝ բարոյական ու քաղաքական գիտութիւններու մէջ. մէկէն Փիղադեղփիա քաղքին մէջ տպարան մը բացաւ, ու լրագիրներ տպեց. ուրով շուտ մը երևելի գիտուններուն կարգը անցաւ իր անունն ալ: Հասարակաց գրատուն մը կանգնեց 1731ին, և իր օրագրին վաճառքը այնչափ յաջողեցաւ, որ մէկ տարուան մէջ ինչուան տասը հազար օրինակ կը ծախէր, և անով ան կողմերուն քաղաքական ու բարոյական գիտութիւնները խիստ ծաղկեցան: Երակ մարելու համար ընկերութիւն մը հաստատեց 1738ին. իսկ 1747ին բնաբանական փորձերով գտաւ՝ որ փայլակի ու կայծակի պատճառը ամպերուն էլէքտրականութիւնն է, ուստի շանթարգել ըսուած երկաթները հնարեց՝ որով կայծակի փնասները պակսեցան: Եւրոպայական նուագարաններն ալ աւելի կատարելագործեց. և քիչ ծախքով բնակարաններ տաքցընելու համար՝ երկրթէ ջերմանոցը հնարեց: Եւստենները Ֆրանքլինին հայրենակիցները անգղիացւոց տէրութե սաստիկ հարկապահանջութիւններուն չգիմանալով, երբոր տեսան թէ անգղիացւոց թագաւորը իրենց բողոքը չսեր, մտածեցին որ ապստամբին. ուստի Ֆրանքլինը Եւրոպայ խրկեցին՝ գաղղիացւոց տէրութենէն օգնութիւն ուզելու: Ֆրանքլին երբոր Փարիզ հասաւ, սիրելի եղաւ ամենուն, և շատ աշխատանք քաշելէն ետքը՝ 1778ին իր խնդիրքը կատարուեցաւ. անանկով Վերիկայի գաղութականները անգղիացւոց տէրութենէն զատուեցան, ու անկէ ետքը Իտալիա

նահանգի ըսուեցան : Ֆրանքլին ութը տարի ան փառաւոր պանդխտութիւն ընելէն վերջը 1785ին մեծ յաղթանակով իր հայրենիքը դարձաւ . քաղաքացիները ուրախութեամբ ընդունեցան զինքը , և իրենց նոր հասարակապետութեանը ժողովին նախագահ ըրին : Այսպիսի փառքով մեռաւ Ֆրանքլին 84 տարեկան՝ 1788ին , և բոլոր երկրին բնակիչները երկու ամիսի չափ սուգ մտան իրեն համար . կենդանագրին տակն ալ աս խօսքերը գրեցին .

«Յամպոց կորզեաց սա ըզանթիս կայծականց ,
Եւ զգաւազան յանագորոյն ՚ի բըռանց » :

Ֆրանքլին շատ տեսակ մանր գրուածքներ ունի , ամէնն ալ այնպիսի զուարճալի՝ ընտանի ու խելացի ոճով , որ կարդալ սկսողը առանց լմընցընելու չկրնար ձեռքէն ձգել , և առանց խելք սորվելու անոր խօսքերէն՝ չկրնար գիրքը գոցել : Այս պզտիկ գրուածքներէն մէկը հայերէն տպուեցաւ մօտ տարիներս Սկիւտար՝ աշխարհաբառ գեղեցիկ թարգմանութեամբ ու տպագրութեամբ , մէկալներուն ալ ճաշակը աս օրագրիս մէջ կուտանք :

Օ անգաղափարներու վերայ :

Թիեֆթս որոշ չգիտցուիր թէ արդեօք հիները որ ատենէն սկսած են զանգակ բանեցընել , բայց աս յայտնի է որ ժողովուրդը ժամ հրաւիրելու համար չէին գործածեր . ուստի և ոչ զանգալատուն կար , ու Ալբրոպայի մէջ առջի անգամ Ստալիայի Վամպանիա ըսուած գաւառը գործածուեցաւ չորրորդ դարուն մէջ , և անկէ վերջը սկսաւ ուրիշ տեղուանք ալ , այսինքն Վաղղիա , Վերմանիա և ուրիշ աշխարհքներ : Այլ որովհետև զանգակը կը գործածուի հեռու տեղ ձայն տալու համար , ան պատճառաւ բարձր տեղ կը կախեն , և ասոր համար շի-

նուած են զանգալատունները :

Օ անգալատուններուն ձևը , բարձրութիւնն ու մեծութիւնը շատ տեսակ կրնայ ըլլալ . բայց ասոնց դիրքը ընդհանրապէս վեց տեսակ է :

Ա . Օ անգալները ժամուն գմբեթին մէջ կը կախեն , աս կերպը հին է , անոր համար ալ խիստ քիչ կը գտնուի հիմա :

Բ . Օ անգալատունը անմիջապէս ժամուն դրան վրայ կը շինեն . աս կերպով շինած շատ կը գտնուի գոթացի ճարտարապետութեամբ շինած եկեղեցիներուն վրայ : Անուանի է աս կողմանէ Ֆրիպուրկի մայր եկեղեցին , որ ինչուան իրեն բարձրութեան իրեք մասը քառակուսի է և անկէ վերջը սրածայր :

Գ . Ամուն ճակտի երկու անկիւնները մէյմէկ զանգալատուն կը շինեն : Այս ձևս ալ շատ կը գտնուի գոթացի ճարտարապետութեամբ շինուած եկեղեցիներուն մէջ , ինչպէս է նաև Սեսթմիսթրի եկեղեցւոյնը :

Դ . Ամուն չորս անկիւնները մէյմէկ զանգալատուն շինել : Այսիկայ թէպէտ և ահաւոր ու վսեմ բան կ'ըլլայ , բայց բերդի ձև առնելուն համար՝ այնչափ ժամու չվայլեր . և աս ձևը հիմա միայն անգղիացւոց եկեղեցիներուն վրայ կը գտնուի :

Ե . Օ անգալատունը ժամէն բոլորովին զատ շինել . ասիկայ մասնաւոր կերպով իտալացւոց սովորութիւն է : Այս տեսակ զանգալատուններուն մէջ երևելի են , Փիզայինը , Ֆիորենցայինը , ու Սենտկինը : Անուանի է նաև Վրեմոնայի զանգալատունը , որ Ստալիայի մէջ ամենէն բարձրն է , և կ'ըսեն թէ ութերորդ դարուն մէջ շինուած է :

Զ . Օ անգալատունը ժամուն մէկ անկիւնը շինել , ինչպէս շատերը աւանդատան քովը կը շինեն . ասիկայ է հիմակուան սովորական կերպը թէպէտ և ասով շէնքը քիչ մը տձև կ'երևնայ :